

## ՅՈՒԹԻՉ ՈՒ ՎԱՐՉՈՂԻԱԾ ՍԵՆԵԿԻՄ ...

Ցուրտ ու վարձուած սենեկիս մէջ մինչեւ ե՞րբ դուն նոզիս  
Պիտի այդպէս ակրամերդ սեղմես ամուր վրայ ի վրայ,  
Դողա՛յ մարմինքդ ամբողջ մահապարտի սարսուռով.

Կուրծքիդ վրայէն յարաժամ քըոի՞ քըոչունն նառաչիդ  
Ու պատէ պատ բաղիսէն վերադառնայ վանդակիդ ...:  
«Խընդա՛յ, ըսին ու աշխարհն ամբողջ ծիծա՞ղ կը դառնայ,

«Ճա՞ց.՝ տես ինչպէս, արցունեի նովիս, աշխարհն կ'երեւայ»:  
Զըլըրցա՞ր դուն բայց նոզիս նորտի մը պէս զուարենանալ.  
Խընդուրեան նունսն չէ՞ր ցանած, Նախախնամողը Աստուած

Օրօնցիդ քարին տակ: Հոզիս եղի՛ր դուն ինձգինեդ.  
Եղի՛ր սակայն, յա՛ր անուն, ի դէպ՞ ծաղիկը վայրի  
Արուն մարմինը է՝ կոյս եւ որուն սիրտը ցաւին,

Ցուրտին ցողովն է օծուած: Իր լըռուրեամբն լեռնացած  
Գուցէ, օր երջանիկ, աղօթի սուրբ մենակեացն  
Քեզ փըրցընէ ու դընէ վրան խորանին իր քարէ

Ու արցունեին նես խառնէ, ցողիդ արտօսն սիր առ սիր.  
Գուն աղուոցած սո՞ւրբ միւռոնն ըլլաս նոզի՞ս, վանահօն  
Յաւերժական ցաւին նես եղբայրացած, դուք զընէք

Պիտի զիտեմ, համբուրիս, երանուրինը յաւէս ...:

Ա. Շ Տ Ի Շ Ա Տ

